

ՀԱՅԱԿ

ՀԱՆԴԵՍԱՍՆՈՐԵԱՅ

Դ. S. W. G. H.

ԼԱՏՈԳԵՑ.

1888 ԱՊՐԻլ 12

ԳԵՐԵՎ 14

ԱԶԳԱՅԻՆ

— o —

ԹՄՐԵՑՈՒԹԻՉ ԽՆԴԻԲ Մ'ԱԼ

Այս օրեւոս լրագրական հրատարակն ելուծ է նոր խնդիր մը, մին այն խնդիրներէ, որք գոգցես պարբերապար իրարու կը յաջորդեն, ժողովրդեան միտքն զրագեցնելու և անոր ուշադրութիւնն այլուր դարձնելու, քան ազգային գործոց եղկելի վիճակին վրայ։ Երբեմն Մատիսի խոհագրապետ և այժմ կրթական տեսաւչը, որ քանի մը տարի տռաջ աշխարհաբանի և գըրարսոփ խնձոր մը գլուորելով, լրագրական հրատարակը դպրոցեց, հնոյն դէմ նորին ջատագավ կանգնելով, այժմ ալ զարմանալի յեղաշրջութեամբ մը նորին դէմ հնոյն սրաշտապան կանգնելու ելեր է, արտասանական նորանշան խնդիր մը ի հրապարակ նետելով, և այս ոչ այնքան առ սէր Մեսրոպեան տառից, որքան իւր պաշտօնը գէթ վեց տարի ամրապնդելու համար։ Եւ յիրաւի կրթական տեսաւչն իւր տեղեկագրին մէջ, ժողովական մամլոյն մէջ ժողովականիկ մ'իմեր յու գուած աղոտասանական խնդիր մը իւրացնել գատ։ կը յարէ։ «Եթէ Աստուած

զիս ողջ պահէ և կարենամք քանի մը տարի պաշտօնս շարունակի վեցամեռ նախակրթական շրջան մը բաւական պիտի լինի ոյս ձեռնարկին ի զլուխ հանելու ։ Աւրեմն կրթական տեսուչը կը յուսոց կամ գեթ կը խնդրէ մեց տարի եւս իւր պաշտօնին վրաց մնալ . կամ աւելի պարզ խօսելով՝ Զ00—100) ուկուց փոխարժն կ'ուս աշարժէ նոր սեղ նոր եւն լ' զուն այն է արաւատնութիւնը փոխել և ընտանիաց մէջ բարեկանական խօսնակութիւն մը ձգել . ջարդուրարդ հանելով նաև մինչեւ ցարդ . հրամարակուածք բոլոր դաստարքերն :

Ահա հրա՛չք . թող յրան թէ 19րդ դարի հրացից դար չէ . մեց ասրուան մէջ արաւատնութիւն փոխել ։ Մենք չպիտի քըննեմք ասկայն թէ յարաւառած խնդիրն ո՞ր աստիճան բանաւոր է կամ անբանաւոր , այլ պարզապէս զիսնէ պիտի տանիք թէ՝ արդի կրթական տեսչութեան օրով ի՞նչ բարեկարգութիւն մաւծաւած են մեր ազգային վարժարանաց մէջ . թէ Ազգն ի՞նչ օդուած քաղաքած է այն դրամական նախառակէն , զոր ազգային սընտեկին ամսէ տախա կը վճարէ կրթական տեսչութեան :

Կրթական տեսուչը աւելի լաւ չը՞նկը էթէ ազդէն ու շաղդրութիւնն հրաւիրէ բրթախոս հայոց դժբաղզ վիճակին վրաց , աւելի լաւ չը՞նհեր խեղձ վարժապեաներուն դժնդակ վիճակը բարւաբելու միջոցը խորհելով . աւելի լաւ չը՞նհեր կ'ըսնիք , աղ զային վարժարաններն իրենց սպալի և ամուլ վիճակին ազտակութ աշխատելով :

Հերի՛ք է ծովագուրդն այսովիսի լեզուարանական անօգուտ խնդիրներով զրադեցնել , զրական մարդ ըլլունք , և բաց աշքով տեսնենք թէ ո՞ւր ենք և ո՞ւր կերթանք այսպէս տո խարխարի :



Ս. ԹԱՂԵՐՈՍ ԵՒ ԲԱՐԹՈՒՂԻՄԵՐՈՍ ԱՌԱՔԵԼՈՑ ԵԽՂԱՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԸ

Գոհաւթեամբ կը ծանուցանեմք թէ՝ Սամոթիոյ բնիկներէն բարեկազտ ազդային մը , Մեծ . Մկրտիչ է Փէնտի Պէղագետն . Թագետս և Բարդուղիմէս ՝ առաքելոց խւաների պատկերը պատրաստէլ կուտաց հայազգի ճարաւար պատկերհանի մը , Սամաթիոյ Ս . Գէորգ եկեղեցւոյն նուիրելու համար :

Պատկերն է մեծադիր՝ 280 հարիւրորդ տոմսեթը երկայնութեամբ և 153 հարիւրորդ տոմսեթը լոյնութեամբ, և կը ներկայացնէ Թաղէսս և Բարդուղիմէսս առաքեալներն, մինչ իրենց քարտողութեանէն վերադառնալով Եղեսիոց գրանն առջեւ իրարու հանդիսած էին: Թաղէսս առաքեալ ասկառտժի մը վրայ նոտած, աշերն յերկինս յառած է, կը կրէ ծիրանագոյն պատմուանն և ոտներն հագած է տեսակ մը եղիսպատական տրեխ (վաճէ): աջ ձեռքալ կը ցուցնէ Քրիստոսի գաստառակին, զոր ծառէ մը կախած է և ձախ ձեռքալ բռնած է Աւետարանն, իսկ Բարդուղիմէսս առաքեալ ոտքի վրայ կեցած է, կը կրէ գեղին և ծիրանագոյն պատմուանն, ոռքերն հազած է ն ցնպէս եղիսպատական արեխ և ձեռքը բռնած է Ս. Աստուածածնայ գաստառակին: Սոյն խորհրդաւոր պատկերն, որ աւագ խորանին աջ կողմի փոքր խորանին մէջ պիտի դրուի, այնպիսի կենդանի դիրքալ և առողջ գոյներով նկարուած է, որ տեսնողին հիացում պատճառած է և կը պատճառէ, և այս հիացում կը կը նուսպատկուի Երբ տեսնողը լէ թէ հայտղի երիտասարդ պատկերհանի մը, Սահակեան վարժարանին ախակին սաներէն Մեծ Սիմոն է Փէնտի Յակոբեանի երեւակայութեան ծնոնդն է այն: և արդարեւ ճարտար պատկերհանն իւր գրձինի ներքեւ յաջողած է զորցես կենդանութիւն մը տալ Հայտառոնեայց եկեղեցւոց քարողիչ այդ խոնջեալ երկեղեցիստկ առաքեալներուն: Սիմոն է Փէնտի չէ տեսած Եւրոպա և ոչ ալ Եւրոպիոց վարպետներն, այլ իւր ինքնաշխատ ջանից զատկն եղած է, և իւր ներկայ գործն երաշխիք մ'է թէ ինքն կոչուած է կարեւոր անդ մը գրաւելւ հայ պատկերանաց ցանցառ դասոն մէջ: և նուիրատու Մեծ: Մկրտիչ է Փէնտի ալ ճարտար պատկերհանն առաջնող ձանչնալուն համար է անշուշտ որ այսպիսի նաւիրական պատկեր մը նորա ճեսումք պատրաստել կու առց: Առու գեցնք թէ քէշ ատմնէն պատկերը պիտի յանձնուի Ս. Գէորգ Եկեղեցւոյն:

ՍԻՐԱՀԱՐԱԿԱՆ

ԹԱՅՈՓԻԿՆԱՆ ՆԱՄԱԿԱՆԱՆԻ

— o —

ԿԱԴ ՍԻՐԱՀԱՐԻՆ ԵՐԴԼ

Անցեալ կիւրակէ, (ապրիլ 3) օդը ամսպամած և խոնաւ ըլլալուն՝ զբօսավայրք պարապ էին, բայց երիկո ան գէմ երբ օդը քիչ մը բացուեցաւ՝ ուղեցի փոքրիկ պայտ մը ընել գէպ ի այն զբօսավայրը որ աւելի սիրահարաց ժամադրավայր ըսուելու արժանի է քան զբօսավայր.

Հին թատրոնի երկայն վողոցէն անցնելու ատեն գէմ առ գէմբարձրացած երկու պատշգամներէ լսուած սիրաբանութիւնք զիս պարտաւորեցին քիչ մը ատեն պատըշգամին կծկտիլ, Առանց իւլուսի աշնեւին օդնութեան քայլելչկարողացող և Թուխարուլէին պէս կուզիկ կաղ պարոն մը կը սիրաբանէր դիմացի պատշգամը նստող երկու քոյրերուն հետո: «Ո՞հ, կըսէր կաղիկը, երէկ դիշեր գարձեալ երազիս մէջ զձեղ աեսայ, դուք ձեռքերնիդ ինձ տուիք և առանց գաւազանիս օդնութեանը ստք ելած հաղիւ թէ կը քայլէի՝ չարաճճի կատուն, որ ոտքիս տակը պառկած է եղեր, անանկ սասատիկ կերպիւ ոտքս ճանկըռաեց, որ վախէս քառեօլայէս վար ինկայ:

— Ո՞հ, ներումն կը ինդրեմք մեր պատճառաւը ձեղ պատճած դժբաղդութեանը համար, ըսաւ օրիորդին մեծը հառաչելով,

— Հոդ չէ, հոդ չէ, եթէ ձեզի համար միւս ոտքս ալ կսորի և անդամալոյժ ըլլամ՝ բան մը չէ ինձ համար:

— Ե՛ ետքը ի՞նչ ըրիք:

— Ի՞նչ պիսի ընեմ, բարեկացայ, և դաշնակիս առ չեւը անցած ձեր սիրած տէր ողորման զարկի:

— Ո՞հ, աէսը ողորմէ ամենուս ալ, (Բոժ.) Ամեն:

— Հիմա ի՞նչ կուզէք որ զարնեմ ձեզի , եթէ կաղ չըլլայի՝ ձեզի հետ զբոսավայրեր , թատրոններ , պարահանդէմներ , վերջապէս ձորք և լերինք դաշաք և անտառք կը պարտէի . (Բոժ . Աղէկ է եղեր որ կազ ես մընացեր) :

— Կը սիրեմ զքեզը կանչեցէք :

— Ամենայն հաճութեամբ պատասխանեց կաղիկը , և սկսաւ հետեւեալը երդել , բայց որովհետեւ բաւտկան հեռուն էր՝ իւր երդը օրիորդաց լսելի ընելտալու համար ես ալ անոր ձայնին արձագանքը եղայ :

Կաղիկը . — Կը սիրեմ զքեզ սիրուն ծաղիկս .

Բոժ . — Կը գրեմ զքեզ պարոն կաղիկս .

Պ . — Աշխարհիս մէջը դու ես բարիքս .

Բ . — Հնչակին մէջ դու ես իմ նիւթս .

Պ . — Կը բաղձամ ընել բոլոր բարիքս .

Բ . — Կը բաղձամ ընուլ բոլոր սիւնակս .

Պ . — Քեզմով թող անցնի բալոր տարիքս .

Բ . — Քեզմով թող խնդան իմ ընթերցովքս .

Պ . — Ո՞հ իմ սիրուհիս , արդեօք մոռցա՞ր զիս .

Բ . — Ո՞հ իմ կաղ միւսիս , արդեօք մոռցա՞ր զիս .

Պ . — Քաղցրիկ նուղելիս , յիշ՛ , յիշ՛ զիս .

Բ . — Ես ասու կեցած եմ , յիշ՛ յիշ՛ զիս :

Այս վերջին տողը քիչ մ'աւելի բարձր երդելու անխնեմութիւնը ունենալէս՝ մատնուեցայ , օրիորդք ձայնեցին և լսելով որ կաղ պարոնը իւր տէնինկը բնուուելու կելներ շշնուշի ողէս ետեւէս եռ եռ վաղելու համար , անմիջապէս կծիկը դրի :

Բաժագիկ

Զերմասիւս կը յանձնարարենք մեր ընթերցովք , առնել մորթուտծ՝ այլ ճարշշանը բերաններով վշեալ և ուռեցեալ հաւեր , որ քիչ ժամանակուն չունիած սլատճառեն ձաշակովաց .

4340

Թ Ա Պ Լ Ա Ք Ե Ա Ր

Փ Ե Լ Ե Կ Ա Խ Գ Օ Բ Կ Ո Ւ Ի Ը Ը

— o —

(Նարունակութիւն տես թիւ 44)

Քուզում կնկահար աղա՝ ես հիմա մի բատ միոջէ քեզի պատմեմ տէ՝ տուն ալ հաքէնթօն կըյրէ։

— Եխակէ, հախնի հախն տափան թէովլյէ անեւ հըմար՝ մատուին տիսղաճակէն մոխու խ ազլինք։

— Քա քուրուկ, ատ որի՞ն պաճոյին համար մոխ կելլայ կոր կըսէ. վախնամ կէսէ դիմացինները օճախնին պոնկցուցին։

— (Կամաց մը) գույ ճանըմ քուրուկ, կը նայիմ քիթէրճիման ըլլալու մօրդ ես, ես ալ քեզի պէս ըսածին շառը չեմ հասկնար կոր ամա՞ երկու լախըռտըն հասկընամնէ՝ անոր կէօրէ ճուզառ կուտամ կոր։

— Հըմայէկս մայմուռ հանըմ, վախսոէ մեծաղոյմուկանութեանդ վրայ էմիկյէթի քեամիէ ունիմ իսէ աըմեր Փիլիկ ախտարն ալ հախլու կողուցի։

— Ճանըմ կրնքահար՝ աղա, ո՞վ կըսէ քի ես հախորդեմ. օլտուխօն մինք ալ ութը տարիէ ի վեր աշխարհք մոտած ենք. էյ ասանկ ալօշքաները մատերնիս չինք վամթտած, ծնունդ է եկեր տէ՝ ֆէստանին դարձնողէք և մէճիույէ տա պիտի եկեր. ի՞նչ կըլլար քէսէին տա՞կը կըյնար։

— Քէսէին տակը չիյնար ըմիս, որզրա. . . .

— Արթըխ չիյտամ, աման առեն չէր եա՛, չէմ մօրդը մը մինակ իր կնկանը հա՞ցը պիտի րերէ, անոր վրան զըլուխը շակելու հադը մօրկանը վրայ պիտի ձգէ, իրմէն նոր ֆիստան. չուղեցինք. իքօնօմիս ըլլոյ տէյի՛ շրտ կելուզիցինք, չափ մէճիտիյէտ վիստանի մի տէր պիտի ըլլոր. խաթըլոս մի բվէթ. նայիմ. իմը քէթին եկած վախ-

թը հաղած իր մավի վարտիքը ու մինթանը չորս մէճի-
տիյելի կուտայի՞ն :

— Շիտակ է, թէրէսը խալթ է արեր :

— Եյ աշկըս, գոյնել չըլլոյ ամա՝ իմ գլխաւորս ալ
երկու տարին հեղ մը օրուն իր հային կէօրէ նէ անխտար
սու զ'նէ ալ անխտար տժան բան մը իր շինէ :

— Թամամ, աղէկ կընէ, անճախ խելքս հիշ չի պառ-
իեցաւ առ քու աղայիդ. աղէկնալուն, Փիլիկը էրկու երեք
օրէն թախուն տի նետէ ըստ ըմմա . . .

— Փառոք Սասուծոյ, նէ թախուն նետեց նէ ալ
բախուն. հէմ քեզի բան մը ըսե՞մ կնքահար ազա, էյէր
անոր ամէն խօսքին հաւտաս նէ՝ առ տունին մէջէն խըլլէ-
թըն անպակտս պիտի ըլլոյ :

— Խոլթ է արեր թէրէսը. անճախ, անդամ մը առ
վո թը պէնսոի միւթէ ճավու զ մու խավէլէնիս աշկէ՝ անցը-
նինք ուր հայինք անոր ահիք ամին մու զայիրը բան մը կայ
մաստիլն մէջ :

— Ազջիկտեսին օրը կարդացած մուխալլէլէն է ըստ-
ձըդ :

— Հիւրիւմունք է :

— Բէկ աղէկ կարդայ :

Ազջիկտեսին մայրը. (կամաց մը) Քուրուկ. վախնամ կէնէ
շան քարոզ կայ :

— Տուն հոդ մ'ըներ, ես ան կէս ճամկան կը՝ ձգեմ:

— Աշքներուն ալ չեմ հաւնիր կոր. չանախ չանախ
կը բանայ կոր :

— Տուն հոդ մ'ըներ, կուզէ նէ՝ քեասէի խըտար բա-
նայ, ես անիկա կը գոցեմ: Եւ Ահարոն ազան ծոցէն
գաշնադիրը հանելով՝ սկսաւ կարդալ այսպէս.

(Շաբաթիէլք)



ԹԵՂԵԲԻՐԱԿԱՆ ԱԶԴՔ

ՄԵՐ ԴՆԵՔ ԶԵՐ ԿՈՇԻԿՆԵՐԸ

Առանց պայմերելու անուանի կոչկակար պարսն
ՀԱՅԱՆ-ԱՅԵԽԱՆԻՐՆ խանութը, ուր Զատկի առջիւ
աճելէ թէրժիզ պատրաստուելիք կոչիկները
մուխավա տոլմասինիր են

4342

ԵՂԱԿԱՆ ԱՌԻԹ

Զատկի առթիւ մեծ Ահեղիիք ի վաճառատունն

Օ ԲԱՆԹԱԼԴՆ Եւ ԵԼՇԻԹՅՆԻ

որոյ սկզբունքն է՝ աժան վաճառել՝ շատ վաճա-
ռելու համար. (Դուն հատկիք չերքենիրը քշե-
լու համար.) Վաճառատունու ոյս տարի այնքան
զեղջեալ գնով պիտի վաճառէ, ուրկէ բանթալոն
մը առնել ուզող ամենէն թերեհաւատն անդամ
կը համոզուիթէ՝ ստիպողական դործի մը եր-
թալու ժամանակ եթէ ոտքերը քիչ մը աւելի բա-
նալու անխոհեմութիւնն աւնենայ՝ հաղած բան-
թալոնին յատակը երկուքի պիտի բաժնուի:

4524

ԱՄԵՆԱՌԵՐՔ ՀԱՐՑՈՒՅՑԵՔ



Դունաւորեալ Սպիրթօն՝ որ կոչի Դօնեաք. ճաշա-
կեցէք և թոքերնիդ խանծեցէք:

2349